ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆ

ԳԱՂԱՓԱՐ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հինգշաբթի օրը Հայկական հասարակության կանայի հանձնաժողովը հավաքվել էր Ազգային ժողովի դահլիճում։ Ներկա էին հանձնաժողովի անդամներ տիկին Ա. Ալիխանյանը, տիկին Ա. Ահարոնյանը, տիկին Ա. Ալեքսանյանը, տիկին Ա. Ալեքսանյանը, տիկին Ա. Ալեքսան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ

ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՏԱՐԵԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ — ՇԱԲԱԹԱԿԱՆ

ՏԱՐԻ ԺԸ, ԹԻՒ 1,100,000 — ՀԱՅԱՍՏԱՆ, ՇԱԲԱԹ, 20 ՄԱՅԻՍԻ, 1927 — ԱՄԻՍ ԱՄԲՈՂՋ 10 ԿՈՊԵԿ

Խմբագրատուն՝ Երեւան, Աբովեան 24, հեռ. 3։ Տարեկան բաժանորդագին՝ 12 ռուբլի, կիսամեայ՝ 6 ռուբլի, երեքամսեայ՝ 3 ռուբլի։ Արտասահման՝ կրկնակի։ Ձեռագրերը չեն վերադարձվում։ Անանուն նամակներ չեն տպագրվում։

Ի՞նչ կը պատահի հոգ։

— Ինչ որ կեղծ է, ինչ որ ստախօսական է, ինչ որ ամբարտաւան է, ինչ որ ստոր է, ինչ որ ամօթալի է, ինչ որ ոճրագործական է եւ ինչ որ մահաբեր է, ամէն ինչ կը պատահի հոգ։

— Ինչպէ՞ս։

— Հոգ կը դադրի գոյութիւն ունենալ։

— Ինչպէ՞ս կրնայ դադրիլ գոյութիւն ունենալ հոգ։

— Հոգ կը դադրի գոյութիւն ունենալ, որովհետեւ ամէն ինչ, որ հոգ կը պատճառէ, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ ստոր է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ ամօթալի է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ ոճրագործական է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ մահաբեր է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ ստախօսական է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ կեղծ է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ ամբարտաւան է, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ հոգ կը պատճառէ, կը դադրի գոյութիւն ունենալ։ Ամէն ինչ, որ հոգ կը պատճառէ, կը դադրի գոյութիւն ունենալ, որովհետեւ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հրավիրել է Ազգային ժողովի նիստ՝ հունվարի 17-ին, ժամը 11:00-ին:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գրիգորյանի (ընտրատարածքային ընտրական ցուցակ) լիազորությունները դադարեցվել են 2026 թվականի հունվարի 12-ից՝ սույն թվականի հունվարի 9-ին Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա:

Ազգային ժողովի նախագահ Ա. Զաքարյան

Ամսագիր Ս. Էջմիածնի Մայր Աթոռոյ Սրբոց Հայրապետաց։
Խմբագրապետ՝ Գ. Տ. Գարեգին Եպս. Հովսեփեան։
Տարեկան բաժանորդագին՝ 12 ռուբլի։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉՈՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ
Ի ՎԱԳՐԱՐՇԱՊԱՏ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉՈՒՆ

ԱՄՍԱԳԻՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ

Տարեկան բաժանորդագին՝ 12 ռուբլի։ Ամսագիր՝ մի տետր։
Բաժանորդագրութիւն ընդունի Մայր Աթոռոյ Տպարանն։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉՈՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ
Ի ՎԱԳՐԱՐՇԱՊԱՏ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՉՈՒՆ

ԱՄՍԱԳԻՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅ ՍՐԲՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ

Տարեկան բաժանորդագին՝ 12 ռուբլի։ Ամսագիր՝ մի տետր։
Բաժանորդագրութիւն ընդունի Մայր Աթոռոյ Տպարանն։